

Յ Ե Կ Ն

ՀԱ. Կոնկորիակ սխալ բառն, փոխանակ խոհակ, կը գտնուի եւ յիմ Գաղղ. - Հայ. Բառագիրս, ի բառն Pourpier:

ՃիԶ. Սարու ծաղիկն է թուրք. Սարը վէլէ+, գրած եմ, ոչ թէ հայերէն Սարածաղիկ (= Սարէ ծաղիկ): Ամիրտարվաթայն Սարու հաւլիս (թուրք. Սարը հէլէէ) ի թիւ 1590 Հայբուռնիկ կը հաստատէ զիմ կարծիս:

ՄԼԱ. Գրած եմ որ “Հաղարդարան” (ըստ ընթեանը Հ. Ալշանի ի Տաղին Սալաձորեցւոյ) թուի Անիսոն, թուրքերէն Հաղորդարան ըստ Ամիրտարվաթայ: — Սալաձորեցւոյ բանքն են.

“Խամն ու Խալիճն եւ Լալազարն, հոտիկն անուշ Հաղորդարան”.

Վարդն ու Գուլվարդն եւ Հաղորդարան, երամըն ծանր է Վարդենոյն”.

այսպէս յօրինակին Հ. Ստեփ. Վ. Եաղըճեանի (տես Հայէ. Բառառնուն, Յաւելուած, երես 127). իսկ ի հրատարակութեան Գարեգին Վ. Սրուանձաւանցի (Արէ. Մարմար, 1884, Ապրիլ) եւ Կ. Կոստանեանցի (Կոմ Ժաղանաժոն, Բ. Պրակ, Թիֆլիս 1892, երես 72).

“Խամն ու Խալիճն ու Լալազարն հոտիկն անուշ Եւ Հաղորդարան”.

Վարդն ու Գուլվարդն ու Հաղորդարան երամ ծանր է Վարդերուն”:

Ուղիղն է Հաղորդարան, ոչ թէ Եւ Հաղորդարան. եւ Հաղորդարան ուղղական է, չէ թէ ուղղական Հաղորդարան, սեռական Հաղորդարան, դիմորոշ յօդիւ Հաղորդարան, ինչպէս կը կարծէ Հ. Ալիշան: Սալաձորեցին ըսել կ'ուղէ թէ “կը ծաղիկն աւ Լալազարն եւ անուշահոտ Հաղորդարան”: ԱՌ է երբ կ'ըսէ նա (Քննութ. Համար թ). “Բարձուենեկին գոյնն է պահան, հոտիկն անուշ է բէջարուն”: իման բէջուէ (= հէք Բարձուենեկին անուշ հոտ ունի: Հաղորդարան ծաղիկի անունն կը յիշատակուի եւ յայլ գրչաց ժամանակիս). “Ծաղիկանց մէջ [Կոր Պայազիտի] անուանի են կակաչ, Աղբերաց արիւն, ... Հաղորդարան (տպ. հաղարդարան), անուշահոտ սպիտակ մանր ծաղիկ, որ ցործուին վօյց գնչաձեւ կը բացուի. ասք սերմերը հայի երեսը կը ցանեն եփելու ժամանակ եւ շատ համեղ է”: Տեղադրական Պատառիկներ, Կոր Պայազիտ. Արէ. Մարմար, 1895, Հոկտ. 15, երես 619: — “Կոր-Պայազիտուց ... ծաղիկների անունները համարեա բուլը Հայերէն-են, զօր. Ցորնածաղիկ, Հաղորդարան, Հայավարդ, եւայլն. Մետրովք Արքեպիսկոպոս Սմբատեանց, Տեղադրութեանուոյ, Էջմ. 1896, երես 452—453: Սոյն Հաղորդարան է, ծաղիկ Գեղարունեաց [Կոր Պայազիտի] լերանց, զոր Հայբուռնին կը յիշատակէ [յոր գրոց] ի թիւ 1578, սխալ գրելով Հաղորդարան:

Ստորևուր, 2 Յուլիս 1898:

ՆՈՐԱՅԻ Ն. ԲԻՒ. ԶԱՅՐԱՅԻ

Բ Ե Ր Ե Խ Ո Ս Ա Կ Ե Ա Ն Դ Ա Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե Բ

ՀԱՅԵՐԵՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԻ ՄԸՆԿԻՆ

(Շարունակութիւն:)

2.

17. — Ք (Ա, 536) Conglomérat թարգմանած է համարմբութիւն, իբր Կուտակութիւն զանալան վիմաց միացելոց ընդ միմեանս ի բնէ շաղախով իւիք, որ կարէ լինել առաւել կամ նուազ կարծր եւ սոսուար, (նոյնպէս ագգլոմերատ համախմբութիւն, համահաւաքումը՝ տարրաբանական իմաստով, այլուստ “գումարում, կոյտ, շեղջ”), Արդ “համախմբութիւն” յարմար չէ հանքաբանական եւ երկրախոսական իմաստով: Ն յօրինած է շնչարդ, զոր ընդունած է Ա: Եւրոպական կրկին բառերը Մ կը կոչէ Շեղջումը եւ Կուտակումը (Գ, էջ 113). Եւ զասոնք կը գրէ 1. agglomératի համար (2 “կուտակութիւն”), իսկ conglomérat բառին մեջ գրած է Լ: “հանուղունք, շեղջակուտակ, կծիկութիւնքութիւնք” Համակուտակութիւն, եւն բառերէ իբր յատուկ երկրաբանական բառ՝ գրած է “+րազնականք, մանր քարերէ, ժայռերէ զանդուած”: Այս բառերէն ընտրելի է կամ Լ: ի “հանուղունք, կամ Զ: ի “+րազնականք”: Իսկ ագգլոմերատի համար կը բաւեն կուտակութիւնք (Ղ), շնչարդութիւնք (Լ), շնչարդութիւնք (Ղ):

Կուտակ գոհացուցիչ են գերմ. Breccie, գլ. brèche բառին համար տրուած հայերէնները: Ք գլ. բառին ընդ հանուը իմաստը (Կիրամ, իրամատ, խրամատութիւն, խոռո): Նշանակելէն ետքը՝ կը յաւելու հանքաբանական մտօք. Կոչին սովոն անուամբ այն ամենայն քարինք, որք ի կոտրոց բաղկացեալ են, անկիւնածեւ եւ գունագոյն հատիւք, եւ միաւորեալք կրային այլագոյն զանդուածով. Խառնակութիւնն: Այս վերջին բառին յօրինման պատճառն ըլլալու է գլ. “fausse brèche, Սուպիտանակութիւն”. է երակաւոր կուծ (marbre) որ զնմանութիւն բերէ խառնակօքին: Բառին թերութիւնը

1 Այս մոօք գրած է բառն նաեւ ԳԲ (Կեղին սպիտակախայտ սեւ կուծ, Հմատ, նաեւ Կ): — Գերմանացիք կ'ըսէն խոռոչագուք (Mengstein), բերութագուք (Brockenstein) եւն:

յայնմ է որ “կուճ” սահմանափակ նշանակութիւն մ’ունի, իսկ Breccie միայն կճաղքեաց համար չէ: Այսու հանդերձ զ ընդունած է այս բառը (Հմմտ. “breccia, խառնակուժ եւն”): Քանի որ խառնակերը՝ կամ թերեւս լաւ եւս խառնագութերը յաճախ նաեւ մեծ փուլքեր կամ փլածակոյտեր կը կազմեն, ուրիշ տեսակիտով կրնար կոչուիլ նաեւ փլծու¹ (Հմմտ. նաեւ նախնեաց դուրսակուլ եւ նման բառ ուրը): Վերջապէս լի ի հարկէ պարզ իսու բառը գտնելով՝ գրեթէ գլ. breche բառին բոլոր նշանակութեանց ալ գոնէ նոյն բառը պիտի դնէր, եւ հետեւաբար գրած է՝ “Յ. Հ. Բ. Խոռ, սեռական անուն ամէն քարանց որ կտորներէ ձեւացած են գունագոյն հատիկներով”²: Այս ի հարկէ կարճ բառ մըն է: բայց դժբախտաբար կարծենք թէ այս պարզ ձեւին մէջ՝ անյարմար: Որովհետեւ իսու մեռեալ կամ ցանցառ գործածուող բառ մը չէ, զոր կարենանք բոլորովին տարբեր նշանակութեամբ գործածել: Ընդհակառակը ինչպէս գողովը եան բերանը շատ կենդանի բառ մըն է՝ ընդհանուր “խրամատ”, եւ նմանութեամբ այլեւայլ փոսաձեւ ու խոռոշաձեւ բացուածքի իմաստով: Խոռ կը նշանակէ այսօր ալ “Պատից քանդուած փոքրիկ անցք, անցնելու տեղ”, (Ամառ.) կամ “ծերպ, ճեղքուածք, պատի մէջ քանդուածք”, եւ յատիկապէս “այդիներու պատին վրայ բացուած մեծ ծակ մը, որմէ ջուրը ներս կը թողուն կամ մարդիկ կը ելով անցուգարձ կ’ընեն” (Աճառ.): Այսօր ալ գործածական են ասացուածքներս՝ “սարերի գլխին, խոռ տեղերին”³ կամ “ամէն

¹ Հմմտ. Մ (Գ, Էջ 110) “Քլծութ”, — “աւերակաց քարերոց եւ քարակարիաներոց” (brèche, intrit):

² Հմմտ. Լ նաեւ բրեչիտ “Քլծութ. պղղիպարոյն բրածոյն”: — (Հմմտ. brèche-dent “ատամախոսող եւս” վերը § 5). — բայց brecciolaire “հատածայուային” brecciole “հատածայուայու, ժայռ կազմեալ տաղախով” (ciment) կպած հատիկներով: բրեչիֆորմ հատածայուաձեւ:

³ Հմմտ. բուն իմաստով՝ պարսպի համար “վլսյոց եւ խոռեաց զնան” (Լասովի.), բայց նաեւ “եղեւ ողջացեալ խոռեալ տեղին վլրացն եւն. — ընդ խոռն Յուրայ (Օրդ.): կիրճ, կապան իմաստով. — նմանութեամբ բուն մաքին “մի դիմի ատամունք խոռ են” (Արդ. Առակի.): իսկ ընդհանրապէս ամէն կաղ է ու խոռո (պակասաւոր): — Բուլըրովին տարբեր է խոռագութ (իր աւալաշե, գլ. aularque): որու մասին տես մեր “Հայկաբանութիւն”, Էջ 590 եւ 615, եւ գարձեալ թէիտեւն, “Արիահայ Բառարան”, Էջ 183—184: — Հ. Ա. Առքանեան, Հանդ. Ամս. 1923:

⁴ Անոր համեմատ է ՀԲԻ Յաւելուածի ռամկօրեն բառերու շարքին մէջ նշանակածը՝ “խոռոն, զնոտեալ մասն էրին ի մէջ գագաթան, եւ կողմական ափափայից եւ անդորդանցոյ: — Բուլըրովին տարբեր բան ըլլալու է Աճառեանի յիշածը զարբազի բարբառէն՝ “խոռո, զայրի ծոթըրին, ուրց, որ թանապուրին երեսը կը ցանեն”: Իր բայս կը նշանակէ նաեւ ՀԲ (իր պետանապարայոյն, chamaepitis) եւ Առենոն բառ. “խոռ կամ խոռնի” = “Շանկխոռոն” (պետանի

ծակ ու խոռ, “Աբովեան”), ինչպէս “խոռուփոթ”՝ իբր դարուփոս, զոր յիշեցինք. — Խոռեւ բայց՝ “քանդել, վճացընել, պատը վլցընել”, բայց նաեւ “սիրտը կոտրել”, — իսկ արեւմտեան բարբառներու մէջ (նաեւ ԿՊ.): “բանի մը (օր. կերակրոյ) մէջէն մաս մը կոտրել հանելով կամ ուտելով ձեւէ հանել”, — նոյնպէս “խոռութեւ, վճանալ, վնասուիլ”, իսկ “խոռութեւ, պատի վրայ ծակ, բացուածքը. — Խոռապ “կիսատ, կեսը կոտրած”, եւ նաեւ ուրիշներ, որոնց մէկ մասը սակայն տարբեր ծագում ունենալու են: Բայց նոյն բառն է նաև խոռութիւնը իբր քամոց, մածուն ու թան քամելու քսակը կամ “տօպակիրը, իւր ծակտեաց պատճառաւ (Հմմտ. Աճառունէ, 204 եւ Աճառուն, 349):

Արդ որչափ ալ բուն խոռ յալմար չըլլայ Breccie իմաստին համար, նոյն արմատէն կայ բառաձեւ մը, զոր կրնանք օդտագործել: Աճառեան կը նշանակէ (սակայն առանց գաւառոփ անուան) նաեւ բառու “Խոռոյ, ծովախները գտնուած խիճերը”: Թէեւ խճակոյտ եւ Breccie նոյն չեն, սակայն կայ իմաստի առնչութիւն մը, որով կրնանք ստուգիւ այս բառաձեւը առնուու եւ նոյն իմաստին համար ալ: Որչափ ալ նոր գաւառական ըլլայ՝ բառաձեւը հին կ’երեւայ (Հմմտ. այ վերջաւորութիւնը): Մենք նախընտրելիք կը համարինք այս բառը: Բայց ի հարկէ կարելիք կը մայ լաւագոյն բառի մը յարմարումը: Քանի որ եւրոպական բառին ծագումը կ’ըսուի գերմ. brechen (բեկանել, կոտրել, խորտակել, կոտրակել եւն) բայէն, եւ մեր լեզուին մէջ ունինք շարք մը բառերը, որոնք մանաւանդ Breccieի նկարագիրը իբր բեկոր, հատակոտը եւն (“Խրխոռ”): Կրնային շեշտել: Օրինակի համար՝ ունինք բէկութել բայ մը, որմէ նաեւ նոր կաղմուած է

փեկի, տնկի, սանէվալպէր, իւլերգու. Հմմտ. նաեւ “Հայրուասական”, Էջ 311, որ կը նշանակէ “խոռ որ է դադչն”, բայց նաեւ իբր շամապէտական այս բառին ծագութիւնը: Այս պատիքի իմաստին շեշտել: Օրինակի համար՝ ունինք բէկութել բայ մը, որմէ նաեւ նոր կաղմուած է

1 Այսպէս Ավանքեդի բարբառի մէջ խոռեւ ունի սառացին անգամ ուստեւ, խթելու իմաստը, զոր Աճառեան կը մէկնէ իբր = պրս. հօրդան “ուտելու”: Եզական է Զարսանապի բարբառու մէջ՝ “խոռ, կաղը, (ամէկ) սըրան, եւ պառախու, բուլըրը կարգ կարգ, շաբրովու: Յամենայն գէսու ասէ բուլըրովն ասրբեր է Արարատեան “խոռախոռու” իբր կէպէական, ամէ, ասրիւէ: Ասի բնածայն կաղմութիւն ըլլալու, ինչպէս Ախալքալաքի խոռախոռու իբր “ձիռու խրինըլըլն երկի զէնի”: — Երզնկայի խոռախու, փու բանալու, եւ “խոռանիւլ, փու բացուիլու, կերեւայ թէ խոռու բառին եղանակաւորումն են: թէրեւ նոյնպէս (կամ խորլ բառէն) Վայ խոռախոռու թագելու, որ իմաստով ուրիշ գաւառական մը, խոռանիւլ կ’ըսէ: — Տրապիզոնի “խոռաչլու, սիրտը կակալալ, սասակի ցաւ զգալու”: — իսկ Աւանայ “խոռախոռու” խոժուիլու բառին մէջ անշուշտ պրսկ-ամէկ, իօր (խեթիւ) բառն է: Տես այս ամէն բառերուն մասին՝ ՀԲ, Խմառութան, Էջ 483 եւ Աճառունէ, Էջ 288:

բեկոր՝¹, եւ կրնայինք կաղմել բեկորած՝ մեր ուշ զած իմաստով:

18. — Դժուարութիւններ ունի concréteion բառին հայացումը, ոչթէ այս բառիս ամէն իմաստներուն համար, որոնց հարկ չկայ որ միշտ միակ հայ բառ մը համապատասխանէ: Անոր համար հոս ի նկատի չենք առնուր բառիս նշանակութիւնն իբր թանձրացում կամ ոլորնացում այլեւայլ հեղուկներու (այսպէս՝ կաթի) եւ իւղերու (ձիթոյ եւն). եւ ի վերջոյ կրնայինք սեպհականել լըրն (թանձր, կտոր, գունդ գունդ) եւ լըրնանալ բառը (Ամառանի, 246, իսկ Աճառեան, 421 լըր, լըրական, լըրտանալ եւն). իսկ իւղերու պնդանալուն համար բաց ի վերը յիշուած լուսակալը բայի նաեւ այս իմաստէն (§ 15)՝ ժողովուրդը կազմած է ուղղակի յնեւել բառը (Ամառանի, 417): Ի նկատի չենք առնուր նյոնպէս նոյն բառին ախտաբանական իմաստը, այսինքն՝ հաստատոն (հանային) մասերու հաւաքումն ու պնդացումը մարմնոյ հիւսկեններու եւ հոսանիթերու մէջ, եւ որոնց արդիւնքը նաեւ մենք պարզ՝ քարը կը կոչենք, օրինակ՝ լեզոյ քար եւն: իսկ հանքաբանական մաօք concréteion կը նշանակէ քարի մը մասանց կուտակումներն իբր քծուարներ՝ կազմելով աւելի կամ նուռազ մեծ կոշտեր կամ գուղձեր, որոնք բոլորովին կը տարբերին քարային ոյն գլխաւոր զանդուածէն, որուն մէջ կը գտնուեին: Այսպիսի ֆղացուանէնք կը կազմեն օրինակի համար կոպճաթթուէ կամ գայլախաղթթուէ (գերմ. Kieselsäure, գլ. acide siliceique) բաղկացող եղջերաբարի (գերմ. Hornstein, գլ. pierre cornée, kératite) եւ կայծքարի (գերմ. Feuerstein, գլ. silex pyromaque) կոշտերը՝ կրաքարի մէջ. — կրային կոշտերը կամ կրագուղձերը՝ կրակաւի (գերմ. Löss, գլ. argile marneuse) եւ մարգի կամ մառնի մէջ (գերմ. Mergel, գլ. marne). — երկաթասպաթէ կամ երկաթաքարէ (Eisenspat, sidérite, sidérose). բաղկացած ֆնդերիանարը (Sphérosidérite)¹ կաւահերձակի մէջ (թերթակաւ, գերմ. Tonschiefer, գլ. schiste argileux). — փոսփորաքարի (լուսակրաքար, լուսնածնաքար, phosphorite) գուղձեր՝ այլեւայլ քարերու մէջ. — նոյնպիս գլծոցումներ են նաեւ այլեւայլ բիւրեղախմբեր, այսպէս՝ երկաթախմբ (երկաթահրաքարի, գերմ. Eisenkies, գլ. pyrite de la fer) բիւրեղակյուեր՝ կաւահերձակի մէջ, գամճի՝ բիւրեղներ կաւի մէջ, եւ կրա-

սպաթի (գերմ. Kalkspat, գլ. spath calcaire) բիւրեղախմբերն՝ որոնք աւաղով լի են, եւ որոնք անոր համար բերելուցնակար կը կոչուին:

Արդ այս քարային գղճացմանց համար չունինք տակաւին յարմար բառ մը: Ք այս մասին գրածէ (Ա, 529). «Այն հանային գոյացութիւնք որ են ի ձեւ անկանոն պտկանց, կցեալք յերեարս, քարաղուրը, արեւելեան ալապատան, մրուրը ինչ ջրեղինք եւ այլն, կարեն կոչել լանջրակելու+ (concretions), կամ նիւնի լանջրակելու, լանջրացմանց պատճեն: Ակնյայտնի է թէ այս “թանձրանիթ”՝ իբր ընդհանուր ամէն տեսակիտով յարմարելի բառ՝ գոհացուցիչ չէ, ինչպէս բաւական չէ ն.ի այս մտօք գրած “կցուած”ը, թէեւ հին է (տես վարը, ախտաբանական մտօք՝ “մածուած”): Անոր համար շանացած է concration բառին իմաստները տալ այսպէս: “Թաղանդունիւն: — թանձրացում. — միաձուլում. — մակրացում, երկրք.” (Հմատ. concrete “թանձրացեալ. — միաձյլ. — իւայուլ. իւամծն. concretionary “մակրային, կրամծական”. concretine ի միջի այլրց նաեւ “կրածութէն”, եւն): Այս բառերէն միազանգութիւնն թերեւս ընդունելութիւն գտնէ. — միակրացում, կրամածն (ութիւն) եւն՝ լաւ են կրային գղճացմանց համար, բայց ասով նաեւ ասահմանափակ իմաստով: իսկ “կրածոյլ” բառին համար յամենայն գեպս միտ դնելու է որ հոմութիւն չծագի նոյն բառին տրուած բետոն իմաստին հետ (§ 14):

Բոլոր այս գժուարութիւնք կը հարթուէին, եթէ լի դրած միավանկ բառն ընդունելի ըլլար: Որովհետեւ լ. concréteion բառին համար գրած է՝ հանքաբանական մտօք. “մածուած, զանդուած, ողին.” եւ այս “տղիղ”ը ի հարկէ ախտաբանական մտօք (Հմատ. concrétionnaire, ողինուր. concréteionner ողինէլ. ողին բառանուլ.): Ունինք ուրեմն կարծ բառ մը թէեւ ոչ քաջահնչիւն, որ ընդունելի պէտք էր ըլլալ, թէ գժբախտաբար ինդրական չըլլար ոչ միայն իմաստը, այլ նոյն իսկ ձեւը: Անշուշտ այս բառաձեւը լ.չէ ստեղծած: Այս գիտական վերակազմութիւն մըն է բառաձեւի մը, զոր կազմած են արդէն “Առձեռն բառարանի հեղինակները, դնելով ի կարգին” “Տղիլ, ղղի, ից. գ. քամուք, դիրտ. տ(մկ.) թիրֆ, թէլֆ”: Բայց ասոր բուն հիմն է այն տարօրինակ բառը, զոր չի եւ ջախջախեան դրած են “Տղլ կամ Տղլլ” ձեւով (սեռ. տղիլ եւն) իբրեւ “յաւելուած իրաց քամելց, մրուր, դիրտ, որպէս զտիղմ կամ զայլուն. եւ ջախջախեան թարգմանած է՝ feccia (կղկղանք, դիրտ եւն) եւ սալիva (լորձունք): Ասկէ հետեւ ցուած է “Տղիլ” ձեւը: իսկ այս տարօրինակ “Տղլ”՝

¹ Հմատ. Ամառանի, էջ 95: — Ունինք շարք մը բառ-ունք՝ որոնք մանաւանդ խեցոյ բեկարներ եւն կը նշանակին, այսպէս՝ ի միջ այլը՝ բոնչ, բանչոտ, բանչ ընկէ եւն (Հմատ. Ամառանի, 113—114, Աճառեան 201) եւ ուրիշներ:

արդիւնք է միակ տեղոյ մը գրիգորի Մագիստրոսի նամակներուն, ուր ՀԲ ընթերցած էր (իբր նմկ. «ԻԲ»). «Խնդրէ զանախորժութու ախորժակու, մթերեալ յինքեան զհամաքամուածու եւ զուզու», եւն: Սակայն որչափ ալ վարժած ըլլանք Գր. Մագիստրոսի քով իրթնաբան տարօրինակութեանց, կամուոր ծածկալեզու կերտութեանց, բառաձեւերու այլայլմանց եւն՝ անհնար է ընդունիլ թէ իրօք Մագիստրոսի գրչէն ելած ըլլայ «տղղ», անկարելի ճեւով հայ բառ մը: Եւ որովհետեւ Մագիստրոսի իրթնալեզու նամակաց օրինակները յաճախ սխալագիր են, հարկ է որ այս ալ սխալագրութիւն մ'ըլլայ: Եւ իրօք այսպէս է: Կ. կոստանեանցի հրատարակութեան մէջ (նմկ. Բ., ոչ «ԻԲ») այս խօսքը դրուած է ուրիշ օրինակաց համեմատ: «... մթերեալ յինքեան զհամաքամուածու եւ զուզու¹»: Հոս ալ ուրեմն այն բառն է՝ զոր կը գործածէ Մագիստրոս ուրիշ տեղ ալ, երբ կը գրէ՝ «Ճերմինս եւ կծուինս տայ կերակրել տկարացելումն, զի ուղան հատցէ ի խոնարհ եւ օգնականութիւն ահեկին կողման եւ փայծղան» (նմկ. Կ, իսկ ՀԲ կը նշանակէ նմկ. «ՀԹ»²): Այս բառը ալ, եթէ կ'ուզուի, մագիստրոսին ճեւ մըն է, բայց վերջապէս արմատական մասն է այն բառին, զոր կը գտնենք դրուած հնոց քով Տող-ի+ (Յոբ Է, 19. «զտողուկո», բարբեր ընթերցմամբ ըստ ՀԲ «զտողուսո», «զտողունո». դարձեալ Փիլոն, Կալիոթ. եւն) եւ Տողի+ (Խոսիք եւն). եւ որոնց կարգին մէջ ՀԲ դրած է նաեւ Մագիստրոսի վերջին տեղոյն խօսքը: Այս բառերը կը նշանակեն «Լորձունք» եւ «Խուի», Մագիստրոսի քով թերեւս նաեւ մաղսա³: Ինչ ալ ըլլայ, որոշ

1 Կ. կոստանեանց, գրիգոր Մագիստրոսի թղթերը (Աղեքսանդրոսով 1919), էջ 6:

2 Կոստանեանց, էջ 135. Մագիստրոսի նամակաց թուարկութիւնը շատ տարբեր է այլեւայլ ձեռագրախմբերուն մէջ: — ՀԲ յառաջ բերած է այս վերջին տեղին «Տող»:

3 Յամենացն գեպս «մրուր» բառն ուրբյն կը գործածէ Մագիստրոս: Երբ օրինակի համար կը գրէ, «Կերակուրն յինքեան յամենացն զօրութիւն ունի եւ զնմանագոյնն պատշաճեցուցանէ: քանզի զպարզն եւ զյստակն եւ զնոսորագոյն՝ յուղիղն եւ ի սիրան եւ ի լեարդն եւ յայլ անդամն, եւ զդառնագոյն եւ զիկորակ զլուրն՝ լեղին, եւ զինացեալ յըսուն՝ սեալ թանձրագոյն՝ փայծաղն, իսկ չորսն՝ ի փամիւշան, եւ ամենքեան սորսի միոյ կասկազէ, ի համարամուածէն ընկալեալ մասն արեան ինչ ի լերդէն արիւնանց եւն (Կոստ., էջ 115, նմկ. ԽԸ): — Իսկ թէ ինչ բան են բուզանդայ (Դի, ժե) խօսքի մէջ թէ սթագաւորն սալացեալ..., եւ շարժել անդամ: ոչ դուրյն (ՀԲ որդէլ կ'ուզէ մեկնել արդի գնակով կրկնաւորով): — կամ յեւնոց՝ ջրգողեալ, ուռած փորով իմաստ ունեցող Տող-ի+ կամ Տողի+ տերէր բառը (զօր ՀԲ կ'ուզէ մեկնել ուռաւուցեալ իբր զյղի աղյացարերը, բայց նաեւ «իբրեւ զալիկ»): — այս ամենքը բանասիրական խնդիրներ են, որոնք հոս մեր ծրագրեն դուրս կը մնան:

է թէ «ՏՂՂ», եւ «Տղեղ» գոյութեան իրաւունք չունին մեր բառարաններու մէջ, իբր պարզապէս արդիւնք սխալագիր դրչութեան մը, եւ յամենացն դէպո չենք կը հնար «տղեղ» ընդունիլ իբր յարմար բառ մը concrétion թարգմանելու համար:

Վերջապէս Մ roches concrétionnaires թարգմանած է իրաւամբ «Քաղաղական ժայռեր» (Գ, 102), որով կը հասկցուին այն քարերն, «որոնք խաւ ի խաւ կամ կանոնաւոր կերպով իրարու վրայ շարուած, բաղադրութիւն մը չունին, այլ մ'այս են»: Միապայտը եղական բառ մըն է՝ ինչպէս միահարթութեան կամ միատարածութեան մոօք (հմտ. «միապայտաղ» բառուած ջրոյ համար՝ բրոդ. Վեցօր. 72), նշնպէս քարի միակտորութեան եւ միաձուլութեան համար (Խոր. Գ, խե եւն): Հետեւաբար այս բառը յարմար է նաեւ գղճացման իմաստով, եւ մագաղացը՝ կարելի է գործածել այս մոօք: Բայց տարօրինակն այն է որ մինչ «միապայտաղ» բացորոշ բարդութիւն մըն է, բուն բառը ուղարկ երբեք չէ գործածուած՝ որչափ մեզի ծանօթ է, մեր մատենագրութեան մէջ, թէեւ հարկ էր որ դպութիւն ունենար: Թէ այս բառը կիսակրնաւոր մըն էր արդեօք պառ (սառն եւն) արմատին, կամ թէ ուրիշ արմատ մըն է, կը մնայ բառասիրութեան որոշել: Յամենացն դէպո մեր լեզուին մէջ կան բառեր՝ որնք անշուշտ նոյն «պաղ» արմատէն են, ինչպէս՝ հին պաղպաղը՝ «բիւրելու իմաստով» (յն. Երցիլլոս¹): Բայց օրինակի համար մինչշեռ արդի լեզուի մէջ ալ կան բառեր՝ որ «պաղ» (սառոյց) բառէն են (հմտ. Պաղպաղակ եւն), ունինք նաեւ կրկնաւոր մը Պաղպաղը՝ իբր «սպիտակ կամ շիկագոյն պինդ հող, որ գեղեցիկ ծեփ է լինում»², որ ուրեմն կրնայ տարբեր արմատէ ըլլալ: Եւ կարծենք թէ կրնայ ինդիր ըլլալ թէ բուն ինչ արմատէ ըլլայ նաեւ «Պաղպաղ» (ՀԲ կը մեկնէր իբր «աղ քարացեալ») թերեւս նաեւ «Պաղպաղ» բառը:

1 Հմտ. Բրս. Աղց., էջ 50—51. «Որպէս զվանականէ (= cristal de roche) ասեն թէ ի չուրց՝ որ պաղպաղ լոդունն (ապ. «խասանան») մեծաւ հաստատուն իցուածուն»... կամ որպէս բնութիւն պաղպաղը (= béryst) որ յանձնէ ունի զուսաւորութիւն . . . եւ վանակինն (ապ. «վանական») մեծապայծառ լուսաւորութեամբ, եւ պաղպաղակ սուրբ եւ յստակ գեղեցիկութեամբ՝ նմանեալ լուսաւորութեան եւ որբութեան ոգոյ եւ ջույղ եւն: — Պաղ արմատին համար՝ հմտութենէ սառնասառոյց սառնամանեաց պաղը այրեցաւ եւ գարձաւ յայլագոյն եւ յայլազգի համ՝ եւն:

2 Աղտուանի, էջ 547 (բառ Օլականի, Աշտարակի եւ Փարպւոյ): Ածառեան չունի այս «պաղպաղը» Շաբք մ'ուրիշ բառեր՝ «պաղ» արմատէ անդ, էջ 893: — Սակայն չունի կամ պաղպաղըն (փալլուն) եւն բառերուն հետո: Եթէ պէտք ու կ'ումանց տարբերութիւնը կրնայինք համեմատել ուղակի փաղփաղէն, փաղփաղէն եւն բառերուն հետո:

Այս բառիս մեկնութիւնն իբր “միակտուր ժայռ” (Հ. Եփր. Չագըճեան, Բուրն.) նոյնչափ հաւանական է, որչափ պարզ “քարայր” (Առձեռն): Խորենացւոյ խօսքն է (Գ., Խե): “Առաջի դրան ոյրին սեպ էր ուղղորդ գետաղաղ, եւ ի վերուստ պաղանչափառութ, որ հայի յանդունդն խորածորոյն”: Պատկերը կրնայ այն ըլլալ թէ մինչեւ քարայրին բերանը միակտուր սեպ ժայռ մըն էր, իսկ քարայրին վրան քուաձեւ կախուած կամ դուրս ցցուած միակտուր քոփի մը: Բառս կարելի է մեկնել գիտական լեզուի համար (ըստ Մ) իբր Kalksinther Ժը¹: Աերջապէս պէտք չէ մոռնալ որ ունինք արդի այլեւայլ քարբառներու մէջ գործածուած բառ մը, այն է՝ “Պաւլո”, որ կը նշանակէ “քարաֆայռ”, քարափ, մեծ քար² (-Ն կրնար՝ գաւառական տարբերութեամբ ըլլալ = -Ն, հմմտ. աւլոր եւ ափաղաղ, անլի եւ աղ եւ աղ եւն): Զիարդ եւ իցէ՝ թողով այս բանասիրական խնդիրները, մենք կը համարձակինք առաջարկել՝ ոչ միայն միապատճեմ, այլ նոյն իսկ պարզ պատճեմ, պատճեմ + առնուուլ concrétionի հանքարանական եւ երկրախօսական իմաստով, եւ կարծենք թէ պաղաղ կրնար առնուիլ ախտաբանական մազք ալ (փխ. անդոյ “տղեղինի”). պաղաղը = concréter եւն: Գոնէ ապագայ բանասէքը յարմարագոյն բառեր գտնելու են՝ թէ անընդունելի երեւայ մեր ընտրութիւնը:

(Շարունակելի):

Հ. Յ. ՏԱՇԵԱՆ



¹ Մ (Էջ 56—57) “Պաղանձաւ”, (Kalksinter) կը կոչէ այն շթաքարային կազմութիւնը, որ քարայրներու յատակն ու պատերը ձեան սպիտակութեամբ, գեղնագոյն կամ մոխրագոյն կեղեւի պէս, հազարաւոր՝ ցալցող բիւրեղներով կը պատենի: Առողջի կոտրի նման առաստաղե վար կախուած կազմութիւններ այժմ կը կունքը Ծնածուր (stalactite), յատակէն մեր սիւնաձեւ բարձրացրողները՝ պարագաներ (stalagmite): — ՀՔ կը մինէր իբր սաան իբրեւ անձաւոյ: բայց նաև Ալսու նմանութեան առախիւաւ սառին:

2 Հմմտ. Ալսուանէն, Էջ 546. — իսկ Աճառեան, 890 կրկն իմաստ կու տայ. “առեղեն չշարժուող խօսքը առաստաքար աւելի մեծ քան թէ վնարը՝ որ շարժեի է: Պաւ ուսւ գորեք: 2. Լայն եւ դուրս ցցուած. Պաւ Ֆուարը (վերջնս միակ գաւառականի մը համեմատ): Իսկ Պաւ. Պաւ, բայց ուրիշ գւակ, պալք: Պաւ (գլխակապի շշանակ եւն, տես անդ). թերեւս կապ ունենայ պաւ արմատին հետ (հմմու, հին երկնապաղ, գրուած նաև Երիտաղողով եւն): Այս եւ շաքք մ'ուրիշ բառերուն մասին տես Ամառունի եւ մանաւ անդ Աճառեան՝ նոյն տեղերը:

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ

ՃՈՐՈԽԻ ԱԽԱՋԱՆՆԵԼ

(Աշխարհագրական եւ պատմական հետազոտութիւնները:)

ՅԱԹԱԶԱԲԱՆ

Սուաջին անդամ գեռ հինգ տարիս չըրացրած, 1864 թ. Մայիսին ինձ տարին Կարսից Արգանուչ: Տախտը-Շահվանում (գևաղակ) նստած էի մօրս եւ փոքր քրոջն հետ, որը կապւած էր երկու ձիու մէջ, մինն առաջեւից էր գնում, միւսը ետեւից եւ մէնք այդ արեւելիան զեսպակի մէջ նստած կատարեցինք 200 կիլոմետր ճանապարհորդութիւնը երեք օրւան ընթացքում: Պէտք է յայտնեմ, որ այդ ժամանակ Կարսից-Արգանուչ ո'չ թէ խճուղի, այլ սայլի ճանապարհ էլ չկար. միայն կարսվանի ուղի կար, որից անցնում էին ձիերի կամ ջորիների շարքերը մէկ - մէկ - իրար ետեւից: Եթէ լունալանջից որեւէ ձի կամ ջորի սայթաքէր, կարող էր գլորւել իր բեռով մինչեւ ձորի անդունդը, զրին այլեւս փրկութիւն չէր կարող հանել: Տախտակիներում թէ հովիտներում շատ տեղ բնական լայն ճանապարհներ կային, որտեղից անվտանգ անցնում էինք. պէտք էր զգուշանալ միայն անդունդների բարձր լանջերում փորւած կամ մաշւած նեղ նեղ կածաններից անցնելիս:

Այդ ժամանակ առանձին կամ քչորով չէր կարելի ճանապարհորդել. Աջարայի եւ Լիվանայի լազերը շարունակ կողովտում էին անդէն ժողովրդին: Ուստի մեղ առաջնորդում էին մեր արթիւակից հօթը զինւած կորիճներ, որոց զեկավարում էր մեր կընքահայրը՝ Թէլի-Ակոն: Դեսպակի լուսամուտից անվերջ զննում էի չորս բոլորս նըլկատած տեսարանները. իսկ մայրս անընդհանութիւնը էր հարցերիս: Մայրս լաւ ծանօթ էր ճանապարհին, եւ տղէտ կին չէր: Կէսօրին իջանք Արգը (Յովտակ-Պէտա) լճակի ափին ճաշելու եւ ձիերին կեր տալու: Լճակի վճիռ ջրերի մէջ լողում էին անթիւ կոճեր (ձուկ), որոնք իրենց ցատկացով ինձ զրաւել էին: Ես հարցրի կնքահօրս թէ՝ «ինչի՞ են Յովտակ անւանել լճակը»:

— Լճի յատակում Յովտակիներ են ապրում, պատասխանեց ժպտալով: